

# ԿՐԹՆԱԿԱՆ

## ՓՈՐՁԱՌՈՒԹԵԱՆ ԴԱՍԸ

(ՄԵԾ ՊԱՀՈՑ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ)

«Են նամակաբեմք որ բույն մարդկանք  
բէ ուղիոյ իցեն, բայց կասարած նո-  
ցա երբայ յասակս դժոխոց»:

ԱՌԱՎԵ ԺԴ. 12

Ընթերցումը Առակաց գրքին, բացա-  
րիկ վիճակ մը կը ստեղծէ մեր մէջ: Մենք  
անսակ մը հրաշխատուն հիացքով կը հե-  
տեւինք Մոնդոց եւ Հնգամատեանի միւս  
գիրքերուն. հոն պատկերուած կեանքը,  
չինուած մթնոլորտը և ապրող անձերը, մեր  
ժամանակին ծանօթ փորձառութիւններէն  
տարբեր՝ հեքեաթային հանգամանքով կը  
ներկայանան մեզի:

Սաղմոսները, իրենց ներշնչող օծու-  
թեամբ, թե կուտան մեզի դէպի երկինք վե-  
րանալու, և զիմագրաւելու այժ մեր ցաւե-  
րուն մէջ: Մարգարէներ՝ մեզ կ'ընեն երա-  
շային, արդարակորով, և վերաւոր՝ մարդ-  
կային անգթութեանց դէմ, ու կը ներշնչեն  
ծարաւը անստերիւր արդարութեան: Ա-  
սոնց մէջ Առակաց գիրքին ընթերցումը,  
որմէ կ'առնեմ բնաբանս, ուրիշ աշխարհ  
մը կը բանայ մեզի: Երբ որ փորձառու-  
թեանց գին եղող, բիւրեղացած զգացում-  
ներու և մտածումներու աշխարհը: Աւան-  
դութիւնը կը վերագրէ գայն արքաներու  
արքայ Սողոմոնին:

Ոչինչ այնքան աղնիւ և յուսալից էր,  
քան այս իմաստուն և մեծ իշխանին երի-  
տասարգութեան առաջին տարիները: Գաւթ  
արքայի այս արժանաւոր օրգին՝ ամէն ինչ  
ունէր աշխարհի լաւագոյն մարդը ըլլալու  
համար: Որքան զբաւիչ և զովութեան ար-  
ժանի է իր խնդրանքը Աստուծոյ, անկէ ի-  
մաստութիւն հայցելու համար, նախընտրե-  
լով այդ շնորհը հարստութենէն, փառքէն,  
և յաղթանակներէն: Ան էր որ կառոյց տա-  
ծարը, և շնորհիւ իր զգօնութեան, և օ-  
տարներու նկատմամբ ցոյց տուած բարձր  
և թոյլատու ուղիին, ժամանակի բարձրագոյն  
համբաւը շինեց: Սակայն հակառակ այս  
բոլորին, Սողոմոն կը մնայ օրինակ մը պատ-  
մութեան, որ զերծ մնացած չէ մոլորանքէ և  
սայթաքումներէ: Անշուշտ յուզումով է որ

կը զիմաւորենք այս կարգի անկումներ.  
Մարդը տկար է ու թշուառ՝ մեղքին դէմ,  
շատ անգամ անցեալ սրբութիւնը, և ան-  
ձին արժանիքները չեն բաւեր մաքուր պա-  
հելու համար պսակը ճերմակ մազերուն:

Առարկան ըլլալ այնքան շնորհներու,  
և բռնաբարել Աստուծոյ օրէնքը այնքան  
բարօրէն, ճանչնալ բարձրագոյն և երկնա-  
յին ուրախութիւնները՝ և թողուլ որ աղ-  
տոտի իր հոգին, ասոնք բոլորը կը միանան  
ընելու համար Սողոմոնը ուշագրաւ օրինակ  
մը մեղաւորի: Մեղանշելը, ինչպէս ըսի,  
մարդկային է և անխուսափելի, չենք կըր-  
նար չմեղանշել. կարեօրը գտնելն է մար-  
դը մեղքին առաջնորդող ազդակները, վե-  
րածելով զանոնք իրենց ճշգրիտ ապօրձա-  
նին. այն ատեն ցանկութիւնը որուն հա-  
մար մեղանշեցինք, մեզի համար կ'ըլլայ  
տղեկ ու հաստ ձայն մը մտի. փառասիրու-  
թիւնը՝ որուն համար մեր Տէրը մատնեցինք  
և մեր հայրենիքին դաւեցինք, կ'ըլլայ աղբ  
ու մոխիր: Դիտակցել այս բոլորին, նետել  
մեր ներքին խորանին վրայ բոլոր մեր սու-  
կիները, մեր կուռքերը, այրել մեր մէջ  
հզօր արմատները բոլոր կիրքերուն, և իս-  
կապէս գիտակցել թէ մեր մարմինէն մեզի  
թելադրուած այդ անոյշ բայց մութ ձայնը  
մեզ կործանելու միայն ընդունակ էին, դէմ  
սա դէմ կենալ մեր անկումին և կորուստին,  
և շինել բիւրեղացած փորձառութիւնը՝ որ  
շատ սուղ վճարուած գինն է մեղքին:

Բայց դաս մը կայ նոյն իսկ մոլորած  
կեանքերու մէջ: Երբայական աւանդութիւ-  
նը կը հաւատայ թէ Սողոմոն իր վերջին  
տարիներուն զոջացած՝ և Աստուծոյ գար-  
ձած է, և Առակաց Գիրքն ու ժողովուրդը ու-  
րոնց կապուած է իր անունը, գինը կը կազ-  
մեն կեանքի այդ տխուր փորձառութեան:  
Բաղմաթիւ էջերն այդ գիրքերուն, կը մատ-  
նեն իրաւամբ գառն փորձութիւնը հոգիի  
մը, որուն երկար ատեն տիրապետած է  
մեղքը, և շեղած իր ուղղութենէն:

Այո՛, ճամբաներ կան որ մահուան կը  
տանին, և շատեր իրենց կեանքին մէջ կը  
հասնին այդ վաղահաս վերջաւորութեան:  
Եւ ուրիշներ՝ որոնք կէս աւերակ կը շարու-  
նակեն կեանքը, Առաքեալի բացատրու-  
թեամբ՝ «կենդանի մեռելներ»: Վասն զի  
իրական մեռելներ չեն անոնք որոնց զե-  
րեզմանները կը ցողուն ամէն օր մեր սի-

բոյ արցունքներով, անոնք գէթ քաղցր լի-  
շատակ մը ունին և կը խօսին մեզի: Կան  
կենդանի մեռելներ, սառ հոգիով, անհոգ,  
անտարբեր, անձնասէր, որոնք ո՛չ մտոր-  
են, ո՛չ քրիստոնեայ և ո՛չ հայ: Ասոնք  
մարդեր են որոնք մահուան ճամբուն մէջ  
կեցած են, և ի կորուստ կ'առաջնորդեն ի-  
րենց մարդկային արժանապատուութիւնը՝  
քրիստոնեայի խիղճը, կ'ընկրկին ամէն օր  
իրենց պարտականութիւններու մէջ, և կը  
վերածեն ինքզինքնին կենդանի գերեզման-  
ներու:

Պատճառը այս բոլորին, երիտասար-  
դութեան յանձնապատասխան հոգին, ինքզին-  
քին վստահող և անցեալէն չկարենալ հրա-  
ճանդուելու իր արտակերպան կեցումը:  
Կեանքի այս խտորումին, այլաձեւումին  
մէջ, նուազ դեր չեն ստանձնիր գիրքի ու  
դրամի մեզի բաշխած փտահութիւնը, մեր  
ճամբուն ուղիղ և արդար ըլլալու մասին:  
Ստէպ տաղանդին մզումը, պատճառներ են  
անկառավար կեանքերու և այս ուղղու-  
թեանց ընդգրկումին: Այս բալորը կան Սո-  
ղոմոնին մէջ, որոնք կը պատրաստեն իր  
ընկրկումը, և կ'առաջնորդեն մահուան  
ճամբաներու, իր իսկ բացատրութեամբ:

Մենք սիրով կը կենանք սեմին՝ ուզի-  
ներուն, որոնք հաճոյքին, հարստութեան,  
խնաքի, գիտութեան, և աշխարհի ար-  
տուածներու պաշտամունքին կ'առաջնոր-  
դեն զմեզ: Եւ եթէ խօսինք վերոյիշեալ  
ճամբաներու եզերքը կեցած մարդերուն,  
իրենց ճակատագրին և մարդկային բարձ-  
րագոյն նպատակներու մասին, կը շարժեն  
իրենց ուսերը ու կը ժպտին, հարցնելով  
թէ կա՞յ բարձրագոյն կեանք մը այս կեան-  
քէն անդին, և իրր անպարը ծառայող աւ-  
տակրին: Այսպէս են մարդերը, այսպէս  
եղաւ անտարակոյս Սողոմոնը իր երկտա-  
սարդութեան, իր փառքի օրերուն, իր ի-  
մաստութեան գազաթնակէտին:

Հաճոյքի ճամբաներէն դուրսութեամբ կը  
քալեն մեր ոտքերը: Երբ Հրեաներ Աւետ-  
եացի երկրին մտայնան, լրտեսներ դրկեցին  
խուզարկելու համար երկիրը, անոնք վերա-  
դարձան և ըսին թէ երկիր մըն է հսկանե-  
րու և մարդակերներու, անկարելի է հոն  
մանել: Այսպէս երբ Աստուած կ'առաջնորդէ  
զմեզ ճշմարտութեան, պարտականութեան  
և սիրոյ ճամբուն մէջ, մեր սիրտը կը թու-

նայ յաճախ և կ'ուզենք ետ դառնալ: Պար-  
տականութեան և գոհողութեան ճամբան  
փուշերով ցանկուած է, բայց ստոյգ և ան-  
մոլար: Մարդկօրէն յղացուած ու է խռէալ  
կամ կանոն չի կրնար իրր ապահով ծըրա-  
զիրը ծառայել մեր կեանքին: Բոլոր անոնք  
որոնք աշխարհիկ սկզբունքի մը բարձրա-  
նիշին կը սեւեռն իրենց միտքն ու հոգին,  
կը նմանին Աւետարանի մէջ լիշատակուած  
այն մարդուն որ աւազի վրայ կը հիմնէ իր  
տունը: Առանց աստուածային օժանդակու-  
թեան և փորձառութեան դասին ինքզինք  
ապահով կարծող մարդը, պիտի նմանէր  
պարզապէս փակուած ունեակին մէջ ինք-  
զինքը թաղաւոր կարծող անմիտին:

Չարմանալիօրէն սակայն մարդիկ կու-  
պաշտեն են, սպասարկու տեսանելիին,  
չօշափելիին, և աշխարհայինին: Մեզմէ շա-  
տեկուն համար տեսանելիէն անդին ոչինչ  
գոյութիւն ունի. ճանչնալ տեսանելին՝ ահա  
մեր միակ իմաստութիւնը, գործել տեսա-  
նելիին վրայ՝ ահա մեր գործը, վայելել  
տեսանելին՝ ահաւասիկ մեր երջանկութիւ-  
նը. հոգեկանը, բարձրագոյնը շատ յաճախ  
կը խուսափի մեր մտածումէն: Մեզի հա-  
մար դժուար է կարծես բանալ մեր հոգե-  
կան նայուածքը աշխարհը լեցնող իրերէն  
և երևոյթներէն անդին, որքան դժուար է  
թերևս կոյրին բանալու իր հայեացքը ա-  
րեւի լոյսին, թէեւ անոր աչքերուն վրայ  
ծանրացող խաւարը ապացոյց չլինի լոյսի  
չգոյութեան: Ահա մեր վիճակը, մեր՝ որ  
ինքզինքնիս ժառանգորդներ կը նկատենք  
յախտենականին. ի՞նչ հակադրութիւն մեր  
կոչումին և մեր ըմբռնումներուն միջև, և  
կործես թէ մեզի համար ըսուած չըլլար  
Առաքեալին այն խօսքը թէ «հաւատովք  
դնամք և ո՛չ կարծեօք»:

Այն շրջանին երբ Առաքեալը կը գրէր  
այս խօսքերը, աշխարհը միայն տեսանելի  
իրողութիւններու կարեւորութիւն կուտար,  
ու չէր հաւատար ո՛չ նախաինամութեան,  
ոչ ալ Յաւիտենական Յոյսին: Եւ սակայն  
երկիր մը որ միայն ինքզինքին կը հաւա-  
տայ, մարդկութիւն մը որ միայն տեսանե-  
լիով կ'առաջնորդուի, ի՞նչ վախճանի կրնայ  
յանդիլ, և ի՞նչ աղիտաւոր եզերքի վրայ  
խրիլ. կրնա՞յ հաւատալ յառաջիմութեան,  
արդարութեան և ազատութեան, կրնա՞յ  
տակաւին յուսալ: Երկիրը չէ, և չի կրնար

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ԻՆՔՆԱՏՊՈՒԹԻՒՆԸ

Բ.

ՕՐԻՍՏՈՆԱԲ ԳԼԽԱՆՈՐ ԳՆԱՂԱՓԱՐՆԵՐԸ

Մօտենանք այժմ Փրկչի բացայայտ  
յայտարարութիւններուն. քանի որ անոնք  
կը տիրեն միւսներուն, քանի որ անոնք  
են իր ուսուցումին հոգին, անոնք կը լու-  
սաւորեն և կ'արժևորեն իր բոլոր կարծիք-  
ներուն իմաստները:

Իր մտածումին երեսը միաստուածու-  
թեան վարդապետութիւնն է: Աստուած մի է:

Ըլլալ ուրիմն նպատակը մարդուն, խտէալը  
քրիստոնեային, այլ միայն բեմը իր գոր-  
ծունէութեան, այն վայրը՝ ուր պիտի պատ-  
րաստէ ան իր հոգեւոր ապագան, մահուան  
ճամբաներուն մէջ չկորսուելու համար:

Կեանքը աւելի է քան ինչ որ կը կար-  
ծենք առհասարակ. Փիղիքական, աշխար-  
հային կեանքէն աւելի բարձր և մօտ Աս-  
տուծոյ, կայ հոգեկան կեանքը, որ չի սահ-  
մանափակուիր շնչելու, մտածելու և գոր-  
ծելու մէջ միայն, մարդը լոկ հացով չապ-  
րիր, և ոչ ալ հացին համար: Աստուած մեր  
էութեան բարձրագոյն սահմանին վրայ է,  
Անոր հասնելով իր լրութեան կը հասնի մեր  
մարդկայինը:

Մեծ Պահքի այս օրերուն, պէտք է  
մեր մտածումին առարկան ըլլայ մեր բարձ-  
րագոյն ճակատագրին հոգը: Մեծ Պահքը  
գժբախտաբար դադրած է այլևս աղ ու հացի  
չըջան մը ըլլալէ, սակայն անիկա անհրա-  
ժեշտաբար պարտի ըլլալ առօրեային մէջ  
մեզմէ խուսափած մեր բարձրագոյն էութեան,  
մեր ապագայ կեանքին հայեցողու-  
թեան շրջանը: Ժամանակամիջոցը՝ ուր մենք  
կը վերագտնենք մեր միւս մասը ևս, ամ-  
բողջացնելու համար կեանքը: Մեծ Պահքը  
այս մտածումին վերապրումին շրջանն է,  
տարուան այն անկիւնադարձը՝ ուր մեր մէջ  
պէտք է հաշտուի հոգեկանն ու մարմնա-  
կանը, շինելու կատարեալ մարդը ի փառս  
Ամենասուրբ երրորդութեանն որ է օրհնեալ  
յաւիտեանս. ամէն:

Ե. Վ. Տ.

Հին իմաստասէրներէն շատեր ընդու-  
նած էին այս ճշմարտութիւնը: Կամ առ-  
նուազն անոնք ըմբռնած էին, իրերու ծագ-  
ման նայելով, մէկ յաւիտենական և կա-  
տարեալ էութիւն մը ընդունելու անհրա-  
ժեշտութիւնը: Ասով հանդերձ, ոչ մէկը  
չէր համարձակած ջնջել երկրորդական աս-  
տուածները: Ո՛չ Պղատոն, ո՛չ Արիստոտէլ  
ըրին այդ բանը, ոչ ալ մեր Գ. դարուն,  
Պղոտին՝ հեթանոսութեան ամենէն գօրա-  
ւոր և հրապուրիչ միտքը:

Իրական միաստուածութիւնը, այսինքն  
այլամբով իրաւունքը Արարիչի մը պաշ-  
տումին, միայն Մովսէս և Իսրայէլի մար-  
գարէները կրցան յայտարարել:

Յիսուս իրենց նորէն կը կրկնէ այս հիմ-  
նական վարդապետութիւնները, և իրաւուն-  
քով. որմէ՞ ուրեմն իր նախորդները կը  
ստանային դայն՝ եթէ ոչ Աստուծոյ Բանէն:

Չանոնք կրկնելով հանդերձ, կը ձեւա-  
փոխէ, նման վարպետի մը, կ'աւարտէ  
չքեղ նախազիծը, զոր ան ժամանակաւոր  
կերպով վտահած էր ստորագտանելու:

Աստուածային էութեան ծոցին մէջ,  
ան իր աշակերտներուն տեսնել կուտայ  
երեք անբաժանելի անձնաւորութիւններ.  
Հայրը, Որդին և Ս. Հոգին: Իսրայէլի մար-  
գարէներն ու ներշնչեալ հեղինակները,  
որոնց գրութիւնները Ս. Գիրքը պահած է  
մեզի, ըմբռնած էին այս յայտնութիւնը.  
հեթանոս մտածողներէն ոչ մին, կը կրկն-  
են, երբեք չէր երևակայած Քրիստոսի  
նմանող մը, եթէ ոչ շատ հեռուէն:

Միւս կողմէ, այդ անձատելի Աստուա-  
ծը զոր ան կերպով մը կը կղզիացնէ եր-  
կինքի մէջ, որովհետև ան իրմէ դուրս ու-  
չինչէն հանուած էակներ միայն կը ճանչ-  
նայ, Քրիստոս դայն մեզ կը բերէ իրեւ-  
բարութիւն մը. «Հայր մի՛ կոչէք ոչ մէկը  
երկրի վրայ»՝ ըսել կ'ուզէ թէ դուք միայն  
մէկ Հայր ունիք: «Ա՛յսպէս աղօթեցէք. —  
Հայր մեր որ յերկինս ես»:

Բարութիւն, Հայրութիւն, այս աս-  
տուածային կատարելութիւնները իրմէ ա-  
ռաջ քանի մը հեթանոս իմաստասէրներ  
հաստատած էին: — Այո՛, պարսներ, ան-  
կասկած, եբրայեցի մարգարէները աւելի  
ևս լաւ: Սակայն այս կէտին մէջ խզ, Յի-  
սուս կը գտնէ նորութիւն ըսելու միջոցը.  
Ըմբռնեցէ՛ք, կ'աղաչեմ, իր ամբողջ